

շիրիմներովը, եւ Ռուսաց տերութիւնը մասնաւոր հոգ ունի վրան որ լաւ պահուի՝ չաւրուի : — Թաքարաց ժամանակը երեքհարիւր տնուորի ջափ Հայ կայ եղեր այս քաղաքիս մէջ, իսկ հիմա քսան տնուորէն աւելի չեն :

Առ այժմ այսչափ համառօտ տեղեկութիւն մը

միայն տուինք արեւելեան պատերազմին գլխաւոր տեսարանին վրայ. աւելի ընդարձակին փափաքողները կրնան կարգալ բարեյիշատակ Բժշկեան Հ. Մինաս վարդապետին ճանապարհորդութիւնն ի Լեհաստան եւ ի Ռուսաստան :

Գ. Հ Ա Ն Գ Ի Ս Ա Ր Ա Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Ն Մ Ա Ր Գ Կ Ա Ն .

ՅՐԱՆՔԻՆ . (Շարայարութիւն .)

Ծնողք իրենց գաւակացը ինչ ժառանգութիւն որ կրնան բողուլ՝ անոնց մէջ ամենէն պատուականը իրենց բարի բարի բնաւորութիւններն ու յատկութիւններն են . իրենց առողջութիւնը, խելքը, բարեպաշտութիւնը, առաքինութիւնը : Ֆրանքիին բարեբաղդութիւնն էր որ առողջ, աշխատասէր, խելացի եւ առաքինի ծնողաց որդի գտնուեցաւ : Հայրը մինչեւ ուրսունուիւնը տարի ապրեցաւ, մայրը ուրսունուջորս . եւ ինքն անոնցմէ սորվեցաւ ամեն բանին վերջը մտմտալու եւ ամեն բանէ խելք սորվելուն արհեստը : Բնութեամբ կրակոտ ու կրքոտ էր, եւ սակայն մեկը չէ եղած որ անոր պէս ինքիւ վրայ տիրել սորված ըլլայ : Այս բանիս համար վեց տարեկան ատենը այնպիսի խրատ մը լսեց որ բոլոր կենացը մէջ մտքէն չելաւ : Տօնի որ մը գրպանը քիչ մը ստակ դրած՝ դուրս ելաւ որ քանի մը խաղալիք գնէ . ճամբուն վրայ պզտիկ տղայ մը պատահեցաւ իրեն որ ձեռքը սուլիկ (ըսլըզ) մը ուներ ու փչելով կրգուարճանար : Ֆրանքիին գմայլեցաւ այն գործիքին սուր ու վառվրտուն ձայնին . բոլոր ունեցած ստակը տուաւ, գնեց սուլիկն ու մեկէն տուն դարձաւ, սկսաւ փչել ու փչել, տնեցուց գլուխը ճարեցընել : Հարցուցին իրեն եղբայրները, քոյրերը, ազգականները քե՛ « Բանի՞նով առիր այդ անտաննելի խաղալիքը . » պատասխան տուաւ քե՛ « Ունեցած ստակս բոլոր տուի : — Ափսոս քեզի, ըսին ամենքը մեկ բերան . այնչափ ստրկով տասը հատ այդպիսի սուլիկներ սրինգներ կրնայիր գնել, եւ ուրիշ այս այն աղուոր աղուոր խաղալիքները : » Այն ատեն մտմտութեամբ առաւ գինքը, գոջացաւ ըրածին, ու այ սուլիկէն համ շառաւ . անկէց ետքը միտքը դրաւ որ երբ սաստիկ կերպով բանի մը փափաքիմ, առաջ հասկընամ քե՛ ինչ չարժէ, որպէս զի՝ սուլիկը գնելուս պէս՝ նորէն

չցալիմ : եւ այս առաջադրութեանը վրայ մինչեւ ի մահը հաստատ կեցամ՝ ինչ բանի ալ ետեւէ իցնայ ուզէր՝ կըսէր ինքնիրեն . « Սուլիկին շատ զինչ տանք : »

Տասը տարեկան եղած ատենէն սկսաւ հօրը գործարանին մէջ ճրագ բափելու աշխատիլ . բայց այն արհեստէն համ մը չէր աւներ, վասն զի իր արբուն մտածութեամբը կուզէր անդադար նոր բան ընել, նոր բան տեսնել, նոր նոր բաներ սորվիլ . ասոր համար նաւավարութեան վիճակը շատ փափաքելի բան երեցաւ իրեն : Հայրը զինքը այս մտքէն դարձընելու համար ուրիշ շատ մը արհեստներու դրաւ, այս ինքն հիւսան, որմնադրի, ապակագործի, ճախարակագործի եւ ուրիշ այսպիսի ձեռագործներու քով . տղան ալ շատ բան սորվեցաւ անոնց ամենէն, ու խելքը սրուեցաւ, ձեռքն ալ գործիք բանեցընելու վարժեցաւ . բայց այնչափին ալ զո՞ն չէր : Վերջապէս վիճակ մը գտաւ իրեն որ սրտին ուզածն էր : Կարգալու վրայ խիստ մեծ սէր ուներ . հօրը ունեցած գրքերը բոլոր կարգաց, անոնց մէջ ալ Պլուտարքոսն ու Ռոպինսոնը իր մտքին ու բաղձանացը շատ յարմար եկան . անկէց ետքը ինքն ալ ունեցած քիչ մը ստակը գրքեր գնելու տուաւ : Հայրն ալ այս տեսնելով, նաւավարութեան փափաքէն ալ զինքը բոլորովին պաղեցընելու մտքով, առաւ զինքը 1718ին տպագիր ըրաւ իր Յակոբ որդւոյն քով, այսու դաշամբ որ ուրը տարի կերակուրը այն տայ Բենիամինին, եւ իններորդ տարին գործաւորի վարձատրութիւն ալ կապէ :

Ֆրանքիին քիչ ատենէն շատ վարպետ եղաւ՝ բնական ճարտարութեամբն ու անխոնջ աշխատութեամբը : Յորեկը կաշխատէր, ու զիշերուան մեկ մասը գիրք կարդալով ու բան սովորելով կան-

ցըներ : քերականութենէն ու բուսականութենէն մինչեւ երկրաչափութիւնը՝ փիլիսոփայութիւնն ու նաուդղութեան սկզբունքը այն միջոցին սովորեցաւ, եւ իր միտքը կրթելու եւ յուսաւորելու համար՝ ինքզինքը շատ զուարճութիւններէ զրկեց : Հին գրքի մը մէջ կարդացեր էր քէ կենդանեաց միան ուտելը անգութ ու վնասակար սովորութիւն մըն է. այս խօսքը յարմար եկաւ մտքին, առաջարկեց եղբօրն որ կերակրին տեղը ստակ տայ իրեն. այն ստրկին կիսովը ապուր մը կեփեր իր ձեռքը, հետն ալ հաց ու պտուղ կուտեր՝ ոտքի վրայ կեցած, եւ վրայէն պարզ ջուր կըխըմէր, աւելցած սարկովը գիրք կը գնէր ու կերակրի ժամանակէն վաստրկած միջոցները զանոնք կարդալով կանցըներ :

Մեծ փափաքանօք կարդաց Լոքին, Էտիսընին ու Քսենոփոնին գրուածքներէն մէկքանին. Լոքի խօսքերովը իր մտածութիւնը սրեց, Էտիսընին կարդացմունքովը գրուածքին ոճը շակեց, Քսենոփոնին Սոկրատայ վրայ գրածներովն ալ տրամաբանական ձեռնարկութեան վարժեցաւ : Դժբաղդութեամբ քանի մը այնպիսի գրքեր ալ ընկան ձեռքն որ անոնց խօսքերովը միտքը պղտորեցաւ քիչ մը ատեն քրիստոնէական կրօնին ճշմարտութեանցը վրայ : Մտքին պղտորութենէն վարքն ալ բույցաւ, եւ այն միջոցին էր որ երեք չորս սխալմունք քրա՛ սրբագրելու արժանի, ինչպէս ինքն ալ կրտէ :

Առաջին սխալմունքն այս էր որ եղբօրը հաւատարիմ մնալու պարտքէն պակսեցաւ : Վասն զի անոր տպարանը տպուող լրագրին մէջ՝ առաջ ծածուկ՝ ետքը յայտնի այնպիսի յօդուածներ գրեց որ պատճառ եղաւ եղբօրը մեկ ամիս բանտ դրուելուն եւ լրագրին խափանուելուն : Անկեց ետքը ուրիշ անհամաձայնութիւններ ալ ելան երկու եղբարց մէջ, եւ իրարմէ բաժնուեցան :

Ֆրանքլին այն սխալանացը վրայ ուրիշ մըն ալ ատելցուց իր ընտանեացը դէմ, եւ 1723ին առանց անոնց խմացընելու նաւ մտաւ, զնաց Պոսթոնէն՝ նոր Եօրք քաղաքը : Այն ճամբորդութեանը մէջ օր մը նաւավարները ձուկ բռնե՛ր՝ եփելու կըպատրաստէին. նայեցաւ որ խոշոր ձկներուն փորուն մէջ մանր ձկներ կան. Ֆրանքլին դարձաւ, « Ասանկ հմ, ըսաւ. ուրեմն երէ դուք իրար կըկլկէք, մարդս ալ ինչո՞ւ զձեզ պիտի չուտէ : » եւ որովհետեւ արդէն ինքը ձուկ ուտել շատ կըսիրէր, այն ատենէն խոտեղենով միայն ապրիլը մեկդի դրաւ, ու սկսաւ քէ ձուկ ուտել եւ քէ ուրիշ մտեղէն :

Նոր Եօրքին մէջ աշխատանք չգտաւ իրեն, վասն զի տպագրութեան արհեստը հոն ալ զեռ շատ ծաղկած չէր. միտքը դրաւ որ Փիլադելֆիա երբայ : Ճամբան փորձորկի հանդիպեցաւ, անօրութիւն քաշեց, ջերմէ բռնուեցաւ, ու այնպէս խեղճ վիճակի մը մէջ եւ պատուտած ու աղտոտ հագուստով քաղաքը մտաւ որ զինքը տեսնողը ամենեւին չէր կրնար կարծել քէ ատեն պիտի գայ որ այն ողորմելի պատանին նոյն քաղաքին կողմանէ դեսպան պիտի դրկուի Լոնտրա, եւ բոլոր տէրութեանը երեսփոխան պիտի ընտրուի Միացեալ Նահանգաց խորհրդարանին մէջ :

Հոն մեկ խեղճ տպարան մը մտաւ Ֆրանքլին, եւ իր ճարտարութեամբը՝ բարի վարքովն ու խելացի կերպերովը այնչափ անուն հանեց որ Փենսիլվանիոյ նահանգապետը ուզեց զինքը բոլոր նահանգին տպագրապետ ընել : Ուրախացաւ Ֆրանքլին, նահանգապետին յանձնարարութեամբը դարձաւ Պոսթոն, եւ որովհետեւ գրպանն ալ լեցուն էր՝ համարձակ երեւցաւ իր ընտանեաց աչքին, որ ուրախութեամբ ընդունեցան զինքը : Բայց ծերունի հայրը նահանգապետին առաջարկութեանը չհաւնեցաւ. խոհեմութիւն չէր կարծեր անոր ըրածն որ հօրը անէն առանց հրամանի ելլող զնացող տասնըութը տարեկան տղու մը վրայ այնչափ վստահութիւն կըցուցընէր. ուստի քէ ասոր համար՝ եւ քէ տպարան բանալու չափ ստակ չունենալուն պատճառաւ՝ չէ՛ ըսաւ կեցաւ :

Իրաւունք ունէր ծերունին իր որդույն խոհեմութեանը վրայ չվըստանելու. վասն զի նոյն ատենը Ֆրանքլին երկրորդ սխալմունք մըն ալ ըրաւ որ առաջինէն քերեւ ալ երեւնայ նէ՛ հետեւանքն աւելի ծանր կրնար ըլլալ : Բարեկամին մեկը ուրը հարիւր քառասուն ֆրանք առնելիք ունենալով Փիլադելֆիոյ մէջ մեկի մը, աղաչեր էր Ֆրանքլինին որ այն ստակը ատեն, իր քովը աւանդ պահէ. անիկայ ալ գնաց առաւ, ու ամբողջ անարատ պահելու տեղը՝ տկարացաւ, խորեց այն ստրկէն որ իր երկու բարեկամացը օգնութիւն ընէ : Այն բարեկամներն ալ իրեն հասակակից, խելացի՛ բայց պարապորդ, մեծամեծ բաներ մտածող՝ բայց գրպանին ծակ երիտասարդներ էին : Աղէկ որ ստրկին տէրը ուշ ուզեց այն աւանդը. որով Ֆրանքլին ալ ատեն ունեցաւ անոր պակասը լեցընելու, բայց ինչ տառապանօք, որչափ նեղութեամբ, եւ քանի անգամ զոչալով ըրածին :

Երբոր Ֆրանքլին պարապ ձեռքով դարձաւ Փիլադելֆիա, նահանգապետն իր դիտաւորութենէն ետ չկենայով՝ խօսք տուաւ անոր որ իր ստրկովը

բանայ տայ տպարանը. եւ պետք եղած գործիքները գնա դուն Լոնտրային անձամբ գնէ, եւ քեզի յանձնարարական րդրեր կուտամ ըսաւ՝ որ հոն մինչեւ 2500 ֆրանք գտնես : Բայց Ֆրանքլին Լոնտրա հասաւ չհասաւ, հասկըցաւ որ նահանգապետին մեծաբանութիւններէն խարուեր է. վասն զի խոստացած յանձնարարականները եւ ստակը չէր խրկած : Պետք եղաւ որ տասներուրը ամիս տպարանի մը մէջ հասարակ գործաւորի պէս աշխատի. եւ որովհետեւ իր ընկերներէն աւելի սակաւապետ, ջարքաշ, աշխատասեր ու նախաճոգակ էր, ստակը ոչ երբէք պակասեցաւ. այնպէս որ քեպէտ ինքը պարզ ջուր կը խրմէր, բայց շատ անգամ իր ընկերներուն գարեջուր խմելով ըրած պարտքերուն հատուցմանը երաշխաւոր կը լլկար : Անկէց ի գատ՝ իր երկու պարապորդ երիտասարդ ընկերներէն մէկը Լոնտրայի մօտ գեղի մը մէջ խեղճութեամբ վարժապետութիւն ընելուն, Ֆրանքլին անոր վրայ ալ շատ ստակ անցուց, եւ անիկայ այլեայլ պատճառներով հետը աւրը-

ւեցաւ ու փոխ առած ստակները չդարձուց իրեն :

Այն ատեն Ֆրանքլինին աչքը բացուեցաւ. հասկըցաւ քէ որչափ սխալ էր քրիստոնեական պարտքերուն մէջ քույնալովը, որով ետեւէ ետեւ այնչափ պակասութեանց մէջ ընկաւ. ուստի « Ինչպէս որ պետք էր հասկըցայ, կըսէ ինքը, քէ մարդկանց հետ վարուելու ատեն մարդս պետք է ըլլայ ճշմարտախօս, անկեղծ եւ արդար, որպէս զի կարենայ երջանկութեամբ ապրիլ. եւ գրով դիտաւորութիւն դրի ու խօսք տուի ինքնիրենս որ մինչեւ ի մահս ջանամ այս երեք հարկաւոր առաքինութիւններէն չհեռանալ : » Տասներկու տարեկան էր այս առաջադրութիւնն ըրած ատենը, եւ մինչեւ ուրսունըջորս տարին վրան հաստատ կեցաւ. հետ զհետէ բոլոր այն սխալանացը դարման ըրաւ, ու մէյմըն ալ անոնց մէջ ջընկաւ. եւ ոչ միայն իր պարտքերը ինչպէս որ պետք է կատարեց, այլ եւ շատ առաքինութիւններ վաստըկեցաւ :

Եւ քէ ինչպէս հասաւ փափաքանացը՝ յաջորդ ամսատետրին մէջ կը տեսնենք :

Գ. Հ Ա Յ Կ Ա Չ Ե Ա Ն Թ Ա Ն Գ Ա Ր Ա Ն .

ՀԱՅԿԱՉՈՒՆԻՔ ԻՆՆԵՒՏԱՍՆԵՐՈՐԳԻ ԳՍՐՈՒՄ :

(Նարայարութիւն :)

Զրուանութենէն հաւատոյ Հայաստանեայց եւ զյեղանակէ վարդապետութեան եւս ոչ աւելի ինչ հմտութիւն է առ Երոզպաղիս, այլ մանաւանդ անստուգութիւն եւ անգիտութիւն բազում : Անա Պ. Ուպիչինի, ի նամականին գճաճկաստանէ¹, զորս դեռ եւս ի լոյս ընծայեաց, ի դասակարգել անդ զագգս բնակեաց յօսմանեան պետութեան, խառն յիշատակէ զՀայս եւ զՅոյնս իբրու դաւանակիցս, եւտիքական հերձուածոյն հետեւողս զնոսին ասելով. եւ ոչ ապաքէն զհուր եւ զշուր դիւրագոյն իցէ

LA SOCIÉTÉ ARMÉNIENNE AU XIX^e SIÈCLE.

(Suite.)

Les croyances religieuses des Arméniens, la forme du dogme chrétien qu'ils ont adoptée, ne sont pas mieux comprises et ont toujours été exposées d'une manière inexacte. L'auteur récent des *Lettres sur la Turquie*¹, M. Ubcini, dans sa classification des populations de l'empire ottoman, associant deux éléments aussi disparates, aussi inconciliables que le feu et l'eau, n'a-t-il pas confondu les Arméniens et les Grecs dans une même communion, professant ce qu'il appelle le schisme d'Eutychés ? Double erreur, puisque

¹ Sup. P. էջ 25, ի Փարիզ, 1853 : — Մատենագիրը Հայոց որ ի հինն եւ ի նորունս՝ առ հասարակ վկայեն զի ազգայինն իրենց եկեղեցի դատապարտեալ է ցանգ զեւտիքս : Բանք նոցին հաւանալ գտանին ի գիրսն որ կոչի « Հրանանգ քրիստոնեական հաւատոյ ըստ ուղղափառ դաւանութեան եկեղեցւոյ Հայաստանայց, աշխատասիրութեամբ Մտերայ վարժապետի : » Այս

¹ Deuxième édition, p. 25, Paris, 1853. — Les auteurs arméniens de tous les temps sont unanimes pour attester que leur église nationale et officielle a toujours condamné Eutychés. Les passages de ces auteurs ont été rassemblés dans un ouvrage intitulé : *Exercice de la foi chrétienne suivant la doctrine de l'Église orthodoxe d'Arménie*, par M. le professeur Mes-